

**Հ Յ Ն Ե Ր Ա Ծ**

**ՏԱՂ Ս. ԳԲԻԳՈՐԻ ԼՈՒՍԱԿՈՐՁԻՆ**



Դրիգորիոս առաքինի ճըսկող,  
Քրիստոսի զինուոր յասպարհիսին արի,  
Ուրախ լեր ի փառս արքայութեանդ երկնից :  
Դրիգորիոս ի վէմդ Յիսուս շինեալ,  
Զոր ոչ շարժեցին չարչարանացն հնկեղք,  
Ուրախ լեր հանգեար յաշխատանաց ըրտանց :  
Դրիգորիոս որ խաղացեր ընդ սուր  
Ի հուր փորձեցար անպարտ վըկա Բանին,  
Ուրախ լեր ըգբէն տէր գոհանայ առ Հայր :  
Դրիգորիոս ի գուր ստուերին իշեալ,  
Կոխացեր ըզգլուխ անդ վիշապին մեծի ,  
Ուրախ լեր ելեր այժմ ի չքնաղ խորանադ :  
Դրիգորիոս աւետաւոր ըթժիշ  
Քո չարչարանացն հատուցանող բարի ,  
Ուրախ լեր ծընող մանկանց զոր ետ քեզ տէր :  
Դրիգորիոս զիւաց մերժող բանիւ ,  
Զգազան թագաւորն մարդ ըստացար գարծեալ ,  
Ուրախ լեր ի հաւսս զոր ըստացար արեամբ :  
Դրիգորիոս իմանալեաց տեսող ,  
Զծեւ մեծ խորանին ըզգայապէս շինեալ ,  
Ուրախ լեր աստէն ի տիրական յաթոռդ :  
Դրիգորիոս ի հրամանէ վերնոցն ,  
Քահանայապետ մեզ աւծեցար հոգւովն ,  
Ուրախ լեր պըսակ երկնահանգոյն բնմին :  
Դրիգորիոս միայնութեան սիրող ,  
Անընդմիջաբար միշտ ընդ Աստուած խաւսող ,  
Ուրախ լեր մարտեար յիմանալիդ ի լեառնդ :  
Դրիգորիոս ի քէն ծնեալ որդիքս ,  
Այսաք միաձայն եղանակեմըք քեզ ,  
Ուրախ լեր սուրբ հայր յիշատակի քո տաւնս :  
Դրիգորիոս սերովքէից կըցորդ ,  
Զմեզ ծայնակցեցեր լուսաւորիչ բանիւ ,  
Ուրախ լեր գարդապես Աստուած ի մէնդ աւբնի :

Փ. — Բարձրացիք փառաւք յաւրս յիշատակի ,  
Դուստըր Միոնի վերնոյ հովուին քո մեծի :  
Խրախոյս թեզ տաւնի ենար ով եկեղեցի ,  
Ի գրոյ վիրապէն ելեալ մեծ քո առաքեալն :  
Այս Դրիգորիոս կապեալ ընդ սէր Յիսուսի ,  
Որ յաղթեաց նըգանց երկոց բազմաց վըտանգի :

Կայր մաղթէր զ Աստուած ի Խոր վիրապին,  
Այց առնել Հայոց մոլորեալ ազգին:  
Զկոյսն արեւ մըտից յարոյց աղաւթք հրսկողին,  
Ած ի յարնեկըս կցորդ իւրոյ հանդիին:  
Պետրոս Եւ Պաւլոս զնունդս հոգեւոր բանին,  
Զկոյսն Հսիպամիչ ի Հայս փոյթ առաքեցին:  
Ճեմս աւրիորդովն առեալ յարեւելս հասին,  
Արիամբ նահատակ եղին ընդդժմ արքային:  
Անդր ի հանդիսէն ձայնէր ի գուրզն առաւերին,  
Զերկիրս ոռոգիմ արեամբ սերման քո բանիդ:  
Զարթիր զըւարդուն մըշակ ծըմեռն բարձաւ,  
Քաղցր տարապիս բարբառ յերկիրս հննիցաւ:  
Սրբայ ի կումէս պարտեալ Կորացաւ յերկիր,  
Դիր ըգծանրութեան ըզուծ քո ի պարանոցն:  
Կալ դու զալուեսունս ահա այգիս ծաղկեցաւ,  
Պրոտոդ աղաւթիցդ ինեւ հասնալ խայծեցաւ:  
Զնեն աստեղանիշ կուսիցն արեւ ցոլացաւ,  
Խաւարըն զննիքալ բընաւ ի միջօյ բարձաւ:  
Լոյսըն ի զըրուանէն պայծառ յաշտանակն եղաւ,  
Ազգ Հայաստաննեայց ի նա հայեալ ցընծացաւ:  
Որ զարբոնական պատիւն որպէս մարդ չծանեաւ,  
Այժմ անասնեղէն դիմաւք զոտիւքըն փարէր:  
Կայր պատկառանաւ ը ընդդժմ սըրբոյն աղերսէր,  
Բանիւ բարբառել ցանկայր Եւ ոչ հասանէր:  
Մո՛ւր առ ի խոնարծ կրկնել նըմա փափաքէր,  
Եւ ծեւ անպատշաճ կամացն ոչ աւժընդակէր:  
Զօրտին տարակոյս միայն արտասուաքն յայտնէր,  
Եւ յախտակցութիւն ըզգեկայն ինքեան ըստիպէր:  
Ցայնժամ ըզբազուկս առ տէրն իւր տարածանէր,  
Եւ զարբայն կրկն ի մարդ զարծեալ փոխարէր:  
Դիւացն որ յըռամի նըստեալ հալածէր բանիւ (1),  
Եւ զիսաղութիւն վերին նոցին շընորհէր:  
Աւետարանել ապա նոցին սկըսանէր,  
Զիեց զարուս ըզհրաշս վաթսուն աւրըս ցուցանէր:  
Մեծ տաճարապիտն տաճար յաւրինէր,  
Հանգիստ Քրիստոսի ըզսա երագ յաւրինէր:  
Բանի անպատում է գործ զոր սա ցուցանէր:  
Տեառըն զարութեան անաւթ հրաշակերտ լինէր:  
Փառք նըրորդութեանն հանցուք որ զայս տնաւրինեաց:  
Զմեզ կոչմամբ սորա առ ինը[ն] ժողովեաց:  
Ի խաւարէ ի լոյս սըրբոց մասնակցեաց,  
Անդր արքայութեան վերնում արժանաւորեաց:  
Հովուին ննտեւեալ մանկունք անդ մեք փութասցուք,  
Ցարագուարն ձայնիւ աւրինել զևսուած յաւիտեան:

Ձեռ. 231, Ժ. 4.

Հրա. Ն. Վ. ՇԽՎԱԿԱՆ

(\*) Այս օջը խանգարւած կը քերի: Հմա. Ա. Հ. Բ. Բառմ բառին տակ մէշբեռւած վիայութիւնը.  
Հիւացն որ յըռամին բանիւ սաստեալ հալածէր: